



ՕՐԱԿԻՐ

ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ԲՆԱԿԱՆ

ԳԻՏԵԼԵԱՑ

ԺԴ. ՏԱՐԻ. ԹԻՒ 19.

1855

ՀՈԿՑԵՄԲԵՐԻ 1.

ԲԱՐՈՅԱԿԱՆ

ԴԱՍՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ԳԼՈՒԽ Զ.

Դաստիարակութեան այլ և այլ միջոցներուն ու բարոյական բարեկրոպեան իրարու վրայ ազդեցուրիւնը, կրօնքի գերագոյն ու տիրական ազդեցուրիւնը: (Տես երևս 258)

Կրօնքին գալով, Ուսման ու Բարեկրոպեան վրայ որչափ ազդեցութիւն ունի: Դաշտական Դաստիարակութեան վը-
րայ կրօնքը խորունկ ազդեցութիւն ու-
նի. և ովէ որ ասոր փորձը առած չը-
լայ: Որչափ մաքուր ըլայ սիրտը՝ այն-
չափ ալ մաքուր կ'ընէ միտքը, աւելի
զգայուն կ'ընէ զանիկայ գեղեցկին տը-
պաւորութիւններուն, աւելի հլու ճը-
մարտին պատուէրներուն, ու բանավա-
րութեան ետևէն երթալուն զուար-

ճութիւնն ալ ազդու կերպով մը առ-
նել կու տայ անոր:

Կրօնքին հովանաւորութեամբը՝ ճը-
մարտութիւնը մոքին մէջ կը թափան-
ցէ, չէ իբրև ցամաք մոտաւոր տեսու-
թիւն մը, որ կերպ մը կրաւորական
հաւանաւորութիւն մը միայն կը բերէ, հա-
պա իբրև կենդանի, գոյացական բան
մը, որ կը բեղնաւորէ ու կը վսեմացընէ
միտքը, և մոտայ ձեռքովը կը հասնի
հոգւոյն ու կը կենդանացընէ:

Արօնից ձեռքով՝ Ո՞իտքը հաւատոց սկզբանը վրայ պինդ մը կը հաստուտուի, ու չտատանիր որ և իցե մարդկային անստուգութիւններէ . կը բարձրանայ մինչեւ աստուածային տեսութեան բարձրութիւնը, որպէս զի աւելի վերէն տեսնէ, ու աւելի հեռուները երթայ՝ քան զայն որ իմաստնագոյն մարդիկներ տեսեր են :

Ո՞եցուր Կրօնէը, և ահա կը տեսնես որ Աւամունքը ուրիշ բան չմնար՝ բայց եթէ հետաքրքրութեան կամ հպարտութեան ընդունայն ձարակ մը . ուսմունքը առանձին՝ ձշմարտին վրայ հաստատուն սէր կապել չտար . մեծամեծ ձշմարտութիւններ անձուկ տեսութեանց մէջ կը մոլորին . ցուրտ ու անկենդան ձշմարտութիւնը մոլորին մէջ կը մնայ ու մինչեւ սիրտը չհամնիր : Ծեսայ երբեմն որ ուսմունքը չափէն աւելի բարձրացուցած էր միտքը, և ահա ասիկայ զուտ մարդկային դաստիարակութեան կրած մեծագոյն վնասներէն մէկն է . գիտութեանց անզուսպ փափագ մը ունեցողներուն իմացականութիւնը կը բորբոքէ՝ անոնց բնաւորութիւնն ու խղճմտանքը աւրելով . իսկ ուրիշներուն ալ, որոնց միտքը շարժումն ու կենդանութիւն պիտի առներ խղճմտանաց ձայնովս կամ Արօնից փափուկ թելազրութիւններովը, ասոնց իմացականութիւնը ամուլ ու անգործ կը ձգէ : Իսկ միջակ բնաւորութիւն ունեցողներուն համար Աւամունքը ինքնիրեն որ մնալու ըլլայ՝ ոչ ինչ է, և կամ առ առաւելն՝ յիշողութեան անգործ պահպանութեանը յանձնուած աւանդ մըն է, ծանօթութեանց շարք մը, չոր անսուանակոչութիւն մը, մուլժ գիտութեանց, առանց կապակցութե մը ու մեռած գործքերու անկերպարան կոյտ մը :

Րարեէրնութեանն ալ Աւամամք կ'ազնուականայ . ու իմացականութեան պահպան ըլլալու պատույն արժանի կ'ըլլայ անոր ձեռքով . բայց աւելի Կրօնէն Ռարեէրթութիւնը ձշմարիտ բարոյական իշխանութիւն մը կ'ըլլայ դաստիարակութեան մէջ :

Կրօնէն Ռարեէրթութիւնը ոչ միայն վարժապետին աչքը կ'ըլլայ և նիւթական հնազանդութեան երաշխաւոր, հապա Այտուծոյ աչքն է և ազնուական հլութեան մը ներջնջութիւն :

Ո՞իայն Արօնից ազգեցութեամբը՝ Ռարեէրթութիւնը պաշտպան բարի վարուց ու անմեղութեան պահպան կ'ըլլայ . զօրաւոր ուսմանց գրաւական, խելացութիւն չնչող, մեծարանաց պահպանի, ժամանակի տէր, մատակարարու գանձապետ . զօրութիւն ներքին կարգաւորութեանց, և բովանդակ դաստիարակութեան հզօր շարժիչ :

Ինդ հակառակն առանց Արօնից՝ Ռարեէրթութիւնը զինուորանոցի մը օրէնք կը դառնայ, նուաստացուցիչ անոնց՝ որ այդ օրինաց կը հպատակին, ու աւելի նուաստացուցիչ անոնց՝ որ այդպիսի օրինաց կը հնազանդեցընեն :

Որչափ ալ խիստ ըլլայ՝ ապահովութեամք կ'ըսեմ որ մինչեւ հոգին չհասնիր : Այդա ուրեմն թէպէտ խստութիւնը ըլլայ, բայց ոչ խղճմտանք, ոչ բարի վարք, ոչ ծածուկ ախտերու սանձ, և ոչ մեծարանք կը մնայ :

Ոչ երբէք այսպիսի բոլորովին նիւթական ու բոլորովին արտաքին Ռարեէրթութիւնը՝ կրնայ զմարդս դաստիարակել . բայց եթէ ուզենան մարդկային ընկերութիւնը զինուորական գաղթականութիւն մը դարձնել, որուն համար դաստիարակութե պաշտօնը կ'ըլլայ միայն զինուորագրեալներ կազմել :

Պիտք է լաւ գիտնալ որ ամեննեին նմանութիւն մը վկայ այն քանի մը վարժարաններուն բռնաւորական վարչութեանը, որուն վրայ լսեր եմ որ կը պարծին, և այս հոգւոց ազնուական Ռարեէրթութեան մէջ, որ է տղոց ձշմարիտ Դաստիարակութեանը :

Դաստիարակութե մէջ բաւական չէ որ հնազանդին միայն, հապա պէտք է որ հնազանդիլ սիրեն : Եւ ովհ հնազանդիլ սիրել կու տայ . Արօնքը, միայն Արօնքը :

Ո՞չ, չեմտարակուսիր որ զինուորական Ռարեէրթութիւն, ձեռքը զէնքով

Բարեկրթութիւն բանեցընելը շատ աւելի դիւրին է . միշտ աւելի դիւրին է մարմնոյ հրամայել քան թէ հոգւոյ : Ձեւքդ զօրութիւն որ ըլլայ , մարմինը կը խոնարհի , բայց հոգին կ'ընդդիմանայ . կամ եթէ խոնարհի ալ նէ , ըսել է որ ծառայական հնազանդութեամբ մը ապուշ դարձած է :

Որչափ տարբեր է ասիկայ քրիստոնէական դաստիարակութեան մէջ : Հոս խորունկ արուեստ մը պէտք է . այդ արուեստին վրայ է որ ըսուեցաւ . Արուեստ արուեստից հարդանեան հոգւոյ :

Քրիստոնէական դաստիարակութեան մէջ վարչութեան ամէն ջանքը հոգւոյն ուղղուած է . բարդյական կարգը միայն նպատակ զրուած է , և ջանքն այն է՝ որ անոր համնին : Տարակցոյ չկայ՝ որ նիւթական կարգն ալ հարկաւոր է , բայց բնականապէս ինքիրենը կու գայ՝ միայն հետեւութեան օրինօք և ի բըրեւ բարդյական կարգի արտաքին նշոյլ մը . իսկ ուրիշ դպրոցներուն մէջ , ուր որ անողոքելի Բարեկրթութեան մը խստութիւնները հանդիսով կը բանեցընեն , շատ անգամ ներքինը ուրիշ քան չէ՝ բայց եթէ անկարգութիւն ու անզլիսութիւն : Բայց միայն կը ջանան որ այն անզլիսութիւնն ու անկարգութիւնը զրահն չերևնայ : Ինկէ անդին փոյթ չէ որ տղաքը առաքինութիւնն ու երջանկութիւնը թնչ է գիտնան կամ չգիտնան : Կրյնապէս փոյթ չէ սրտի ու խղճանաց դաստիարակութիւն չըլլալը : . . . Այս , հոստեղս այն բաները կը պատմեմ՝ որ ամէնն ալ դիտեն , և շատ օրինակներով հաստատեալ է՝ այդ հետեւեալ ամենաՃշմարիտ խօսքն որ մէկը ըսաւ .

Ահաւորագոյն Բարեկրթանեան դաէ ալ մէծամէծ ախտէր իրեան ծածկուած նոալ : Այ այն ծնողաց , որ այս բանիս լաւ քննութիւն չեն ըներ . օր մը պիտի լան ասոր համար : Այ այն երկրին , ուր որ հասարակաց դաստիարակութիւնը

այս վիճակիս հասեր է . բարի քաղաքացիներ այնպիսի տեղ քիչ կը գտնուին : Առուրբ Գիւլքը գեղեցիկ ու խորին խօսքով մը կը սահմանէ Բարեկրթանեամբ . Պահապան օրինաց :

Ի՞սա այս պիտի ըլլայ Բարեկրթութիւնը . և այս էր բածնիս : Բայց Բարեկրթութիւնը ինչպէս կընայ արժանապէս կատարել իր այս մեծ ու փառաւոր սկաշտօնը : Անձարանք ու սէր ազգելով նոյն օրինայ վրայ , որոնց որ ինքը պահապան կարգուած է : Ու որ բոլորովին նիւթական ըլլայ , բըռնութեան մեծարանքը միայն կը սորվեցնէ , որ է ըսել՝ այն ծառայական վախը , որ զհոգին կը նուաստամբութեան յօժարութիր իրմէն վերցընելու . իսկ թէ որ կրօնական ու բարդյական ըլլայ , յարգել կը սորվեցընէ իշխանութիւնը , և օրէնքն որ իշխանական սկզբանը բացատրութիւնն է . կը հնազանդեցընէ զհոգին այն սուրբ վարդապետութեանցը , որոնց վրայ կը հանգչի ընկերական բարեկարգութիւնը . թէ մեծ մարդկային ընկերութիւնը հասկընանք , որ է հայրենիքը , և թէ այն միւս աւելի պղտիկ ու աւելի խոնարհ ընկերութիւնը , որ միանգամայն առաջին ըսուած ընկերութեանը ճակատագրին աւանդապահն է , որ է վարժարանը . ուր որ առաքինութեանց կամ ախտերու աշակերտութիւնը կ'ըլլայ , որոնցմավ հասարակաց խաղաղութիւնն ու յաջողութիւնը օր մը կամ պիտի հաստատուի կամ պիտի աղմբկի :

Աերուի ինծի օր խնզրոյս հարկաւորութիւնը զիս մինչեւ հոսքաշեց բերաւ :

Աքդ նոյնը երկրորդելով խօսքս համառօտեմ . դաստիարակութեան մէջ պէտք է որ Բարեկրթութիւնը բըռնութեամբ չպահուի , չապա որտանց մեծարեն զայն ու սիրեն : Աստ թէ ոչ հոգիք վնաս կը կրեն , ու դաստիարակութիւնը բըռնութեան գործք մը կ'ըլլայ , երբեմն նաև սաստիկ սոսկում կուտայ :